

Մ Ա Ն Ա Վ Ա Ց

ԹԻՒ 12

1890

ԱՊՐԻԼ 15

ԱՍՏՈՒԹՈՅ ՄՈՄԵՐԸ

————— o o o o —————

Դիմեր էր . երկնից կապոյն ի կամար
Կը տղուղային առևելք անհամար .
Զարեն , մօս գալով բաց պատուհանին ,
— « Այս լոյնեն ի՞նչ են ... » հարցուց առ հանին :
— « Երբ մուրը կրյու ; ինչպէս որ մենք մեր՝
Այսպէս այ Ասուած վառէ իւր մաներ ... : »

* *

Յանկարծ հով մ ելաւ . խիս ամսեր եկին
Մեւարոյ հօդով մքրազնել գերկին .
— « Մոմերն ի՞նչ ելան ... » — « Մարեցան հովէն ... »
Այն ատեն , ըրամբեն որք դեռ բորովին ,
— « Զանոնիք վառելու համար , այժմ , հանի՛ ,
« Երեն լուցկիներ սա՞մի — երկ շունի ... : »

Հ Յ Շ Յ Թ Յ Հ

ԱԼՓԱՍԼԱՆ

Քիիքիինսևնի Ա.Ի.ԳԵՐԵՔՆ

Հայր Մարթէն աւագերէց էր . . .
Քիւքիւնեանի :

Հայի պէս համեղ, ոսկւոյ պէս համարձակ, հայրաբար կը սիրեր իւր Քիւքիւնեանցիներն . իրեն համար, իւր Քիւքիւնեանն արքայութիւն պիտի ինչը աշխարհիո վրայ, եթէ Քիւքիւնեանցիք քիչ մ'աւելի գոհունակութիւն պատճառէին իրեն : Բայց, աւա՛զ, իւր խոստովանարանին մէջ մամուկներն առայն կը շինէին, և Զատկի պէս աշւոր օր մը, նշխարքներն իւր սրբատառփին մէջ կը մնային : Բարի քահանային սիրտը կտոր կտոր կը լինէր, և միշտ Աստուծմէ սա շնորհը կը խնդրէր որ իւր ցրուած հոռը գեռ փարախին մէջ չի ժողված չմեռնի :

Արդ, պիտի տեսնէք որ Աստուած լսեց անոր խնդիրքը :

Նոր Կիրակի օրը, Աւետարանէն ետքը, հայր Մարթէն ամսիոն ելու :

« Եղբա՛րք, ըստ, կ'ուզէք մի՛ հաւատացէք, կ'ուզէք մի՛ հաւատաք . անցած գիշեր, ես խեղճ մեղաւորս, արքայութիւն գուռն էի :

« Զարկի, Ս. Պետրոս գուռը բացաւ :

« Վայ, դո՞ւ ես, տէր Մարթէն, ըստ ինծի լո՞նչ հով փշեց . . . լո՞նչ ծառայութիւն կրնամ ընել քեզի :

« — Ով Սուրբ Պետրոս, գուռն որ մայր տօմարն ու բանալին կը բռնես, կրնա՞ս ինծի ըսել, եթէ ըրածս մեծ հետաքրքրութիւն մը չէ : Թէ արքայութիւն մէջ քանի՞ հատ Քիւքիւնեանցի կոյ :

« — Մերժելու բան մը չկայ, տէր Մարթէն, նստէ՛ հոդ, հիմա մէկտեղ կը նայինք ըստած :

« Ու սուրբ Պետրոս առաւ իր փոշոտ

տօմարը, բացաւ զայն, ակնոցը դրաւ :

« Նայինք, Քիւքիւնեան, ըսինք, Քիւ . . . Քիւ . . . Քիւքիւնեան, հա՛, ահաւասիկ, Քիւքիւնեան . . . տէ՛ր հայր, ամբողջ երեսը ձերմակ է : Հոգի մը անգամ չկայ . . . ինչպէս հնդկահաւեին մէջ փուշ չկայ, հոն ալ Քիւքիւնեանցի չկայ :

« — Ի՞նչպէս : Քիւքիւնեանէն բնաւ մարդ չկայ հոս : Բնաւ մարդ չկայ : Բլլուլիք բան չէ : Աղէկ նայէ :

« — Մէկը չկայ, հայր սուրբ : Դուն ալ նայէ, եթէ կը կարծես որ կատակ կը ընեմ :

« Ես, բարկացայ, ոտքերս գետինը կը զարնէի, և, ձեռքերս միացնելով գթութիւն կ'աղաղակէի : Այն ատեն, Սուրբ Պետրոս,

« — Հաւատա՛ ինծի, տէր Մարթէն, այդպէս սիրած տակն ու վրայ մի՛ ըներ, որովհետեւ կրնայ ըլլալ որ արիւնդ գլուխդ ելնէ տակից, վերջապէս, յանցանքը քուկդ չէ : Կ'երենայ թէ Քիւքիւնեանցիներդ իրենց քառանորդեայն քաւարանին, մէջ պիտի ընեն :

« — Ահ, գթա, սուրբ Պետրոս, եթէ մէկ մը զանոնք տեսնէի, գոնէ, աեսնէի զանոնք և միսիթարուէի :

« — Շատ աղէկ, բարեկամ! . . . Սա արեխները շուտ հագիր, որովհետեւ ճամբաները պէտք եղածին չափ աղուոր չեն . . . Աս աղէկ : Հիմակ, կ'երթաս, կ'երթաս, չփի շխատակ դէս ի առաջ : Կը տեսնե՞ս սըտեղը, հեռուն, ճամբուն գարձած տեղը : Հոն ու խաչերով զարդարուած արձաթէ դուռ մը կը գտնես, աջ թէիդ վրայ . . . Կը զարնես, դուռը կը բանան : Աղջ առողջ կեցիր :

« Ու կը քալէի . . . կը քալէի : Ան ի՞նչ տեղերէ անցայ : Դեռ կը սարսամ այս բանին վրայ մտածած տառենս : Մացառներով, փայլուն կարկեհաններով և

չչող օձերով լեցուն ճամբայ մը զիս մինչեւ արծաթէ գուռը տարաւ :

« Չա՛թ, չա՛թ :

« — Ո՞լ է զարնողը, ըստ խոստուու ցաւագին ձայն մը :

« — Քիւքիւնեանի աւագերէցն :

« — Ո՞ւր տեղի ... :

« — Քիւքիւնեանի :

« — Հա՛... մտի՛ր :

« — Մտայ : Մեծ գեղեցիկ հրեշտակ մը, գիշերուան պէս մութ թեւերով, ըրւայ պէս շողշողուն պատմուճանով, մէջքէն աղամանդեայ բանալի մը կախած, կը գրէր, քուա քուա ձայն հանելով, սուրբ Պետրոսինէն տւելի խոչըր տօմարի մը մէջ :

« Մէկ խօսքով, ի՞նչ կ'ուզէք և ի՞նչ կը խնդրէք, ըստ հրեշտակը :

« — Գեղեցիկ հրեշտակ Աստուծոյ, կ'ուզեմ գիտեալ, — թերես ըրածս հետաքրքրութիւն է, — թէ Քիւքիւնեանցի կայ հոս :

« — Ո՞ւր տեղացի ... :

« — Քիւքիւնեանցի, Քիւքիւնեանի բնակիչներէն, որոնց զլիաւորն եմ ես :

« — Հա՛, գո՞ւն ես Սբրա Մարթէն :

« — Ծառանիդ, Հրեշտակ Տեսան :

« — Քիւքիւնեան ըսիր, այնպէս չէ :

« Ու հրեշտակը կը բանայ և կը թըղթատէ իւր մայր տօմարն, մատը թաքը ընելով, որպէս զի թուզթն տւելի գիւրա սահի :

« Քիւքիւնեան, ըստ երկայն հառաջ մարձակելով : Տէր Մարթէն, Քիւքիւնեանէն մարդ չկայ քաւարանին մէջ :

« — Տէր Աստուած, Քիւքիւնեանէն մարդ չկայ քաւարանին մէջ . Տէր Աստուած, ողսումն Աստուած, ո՞ւր տեղ են ուրեմն :

« — Է՛հ, հայր սուրբ, արքայսւթիւն ըլլալու են : Աստանային ո՞ր ծակը կ'ու-

գես որ ըլլան :

« — Բայց անկէց կուգամ ես ... :

« — Անկէց կուգաս ... է՛ :

« — Է՛, հոնաեղը չեն ... ա՛հ, սուրբ Աստուածածին :

« — Ի՞նչ ընենք, աէր հայր, եթէ ոչ արքայութեան ոչ աւ քաւարանին մէջ են, ուրեմն ուրիշ տեղ չկայ, բայց եթէ ... :

« — Սուրբ Խաչ, Յիսուս Քայլ, վայ, վայ, վայ, ըլլալի՞ք բան է ... արգեօք ինձ հետ կատա՞կ կ'ընեն : վայ, վայ վայ մեզի . ի՞նչպէս արքայութիւն պիտի երթամ ես, քանի որ Քիւքիւնեանցիներս հոն չեն :

« — Մարկ ըրէ, խեղճ տէր Մառթէնս, քանի որ կ'ուզես, ի՞նչ կ'ըլլայ ըլլայ, ամեն բան իմանալ, և աչքով տեսնել ի՞նչ որ կ'անցնի կը դառնայ, սա ճամբան բռնի, ու վազէ՛, թէ որ վազել գիտես Զախ կողմը, կը գտնես մեծ դուռ մը, հոն ամեն բան կ'իմանաս : Աստուած հետդ ըլլայ :

« Ու հրեշտակը դուռը գոցեց :

« Կարմիր խարոյկով սալսայտակուած երկար ճամբայ մէր այն : Գինովի պէս կ'երերացի, ամեն մէկ քայլիս, կը սայթաքէ՛ . ջուրի մէջ թաթխուած էի, մարմայս բոլր մազերէն քրտինք կը վազէր, ծարաւէն չնչասաւա էի Բայց ազէկ որ բարի սուրբ Պետրոսը փոխ տուած էր ինձի այն արեխները . սուբերս չայրեցան :

« Կաղն ի կաղը բաւական ինալէ ելնելէ վերջ, ձախ կողմն դուռ մը տեսայ ոչ, կամար մը, ահագին բաց կամար մը, մեծ փուռի մը բերնին նման : Ա՛հ, զաւակներս, ան ի՞նչ տեսարան էր : Հսնուեղը անունս չհարցուցին . արձանագրութեան տետրակ չկայ հոն Խումբ խումբ ներս կը մտնեն այն տեղ,

եղբայրներս, ինչպէս որ դուք կիրակի օրը գինետուն կը մտնէք:

Խոշոր խոշոր քրտինքի կաթիլներ կը հոռէին դէմքէս, և սակայն փայտ կը տրած էի, կը սարսուայի, մտզերս կը տնկուէին: Այրած, խորոված միսի հոտ կրոգար քիթիս, ճիշդ այն հոտին պէս որ մեր Քիւքիւնեանին մէջ կը տարտածուի երբ էլո պայտառը, ծերուկ էջու մը ոտքը կ'այրէ պայտելու համար: Այն գարշահոտ ու կրակի պէս տաք օդին մէջ շունչս կը հատնէր: կը լոէի ահուելի աղմուկ մը, հեծեծանքներ, զօղանչիւններ և անէծքներ:

« — ԵՇ, պիտի մտնե՞ս թէ չէ, ըստ եղջերաւոր սատանայ մը, երեքժանին ինձ երկնցնելով:

« — Ե՞ս, ներս չեմ մտնէր: Ասաուծոյ բարեկամ եմ ես:

« — Ասաուծոյ բարեկա՞մ ես..... ԵՇ, քոսոտ գլուխ, ի՞նչ ընելու եկեր ես հոս..... :

« — Հոս եկայ ա՛հ, մի խօսիք, ոտքերուս վրայ ալ չեմ կրնար կենալ.... հոս եկայ..... հոս եկայ հեռու տեղէ խոնարհաբար ձեզի հարցնելու.... թէ թէ դիմուածով հոս չկա՞յ արդեօք մէկը..... Քիւքիւնեանէն մէկը.... :

« — Վայ սարսափելի: Է՞չ ես ինչ ես, կարծես թէ չգիտե՞ս որ բոլոր Քիւքիւնեանը հոս է: Եկո՞ւր, տձեւ ագռաւ, եկուր նայէ: տե՛ս ինչպէս կը տեղաւորենք հոս, սա նշանաւոր Քիւքիւնեանցիներդ..... :

* *

« Եւ տեսայ, բոցեղին զարհուրելի յորձանքի մը մէջէն.

« Երկայն Քօք-Կալինը — ամենքդ ալ կը ճանչնայիք զանիկա, եղբայրներս — Քօք-Կալինը, որ այնչափ կը խմէր,

և իրեն խեղճ Քլէոնին ոչիլներն այնչափ կը քթուէր:

« Տեսայ Բասգալ Տուա-տը-Բուան, որ պարոն Ժիւլիէնին ձիթապտուղներովն իւր իւղը կը շինէր:

« Տեսայ Հասկաքաղ Պապէն, որ հասկերը քաղած ատեն, իւր որան աւելի շուտ կապած ըլլալու համար, ուրիշներուն արդէն քաղած հասկերը կ'առնէր:

« Տեսայ Քրաբաղի վարպետը, որ իր սայլակին անխոներն այնչափ աղէկ կ'իւղուէր:

« Եւ Տօֆինը, որ իր հորին ջուրը այնչափ սուզ կը ծախէր:

« Եւ Թօոթիյեառը, որուն եթէ հանդիպէի զԱստուած իմ վրայ կրելով, կը փախչէր, գտակը գլուխը և ծխափողը բերանը..... խրոխտ մարդու նման իւրեւ թէ շան մը պատահած ըլլար:

« Եւ Քուլօն, և Ժագը, և Բիշուը, և Թօնին.... :

* *

Յուզուած, վախերնէն դեղնած, մըտիկ ընողներն հեծեցին, իրենց առջեւ բացուած գտուիքին մէջ, որն իւր հայրը տեսնելով, որն իւր մայրը, որն իւր եղբայրը, որն իւր քոյրը.... :

« Կը զգանք եղայրներս, կրկնեց բարի Մարթէն աբբան, աղէկ կը զգաք թէ աս ասանկ չերթար, Հոգիներուն ըեւուր իմ վրաս է, և կ'ուզեմ, կ'ուզեմ ազատել զձեղ այն անդունդէն որու մէջ գլուփայր գլորելու վրայ էք: Վաղը գործի կը սկսիմ, չուշացնելով: Ու գործ պիտի չպակսի: տեսէք ինչպէս պիտի ընեմ: Որպէս զի ամեն բան աղէկ ըլլայ:

« Վաղը, երկուշաբթի, ծերունիներն ու պատահները պիտի խոստովանցնեմ: Աս բան մը չէ:

« Երեքշաբթի, տղաքը: Շուտ մը


կ'ըլլայ : Չորեքշարթի , մանչերն ու աղ-
չինկները . աս քիչ մը երկայն կը տեւէ :
Հինգշարթի , էրիկ մարդիկը : Կարծ կը
կապենք : Ուրբաթ , կնիկները : «Պատ-
մութիւն չ'ուզէր » կ'ըսեմ անոնց : Շա-
րաթ , Զաղացպանը..... մէկ օրն մինակ
անոր համար շատ չէ..... :

«Եւ եթէ մինչեւ կիրակի լմացնենք ,
շատ երջանիկ պիտի ըլլանք :

Հսուածը կատարուեցաւ : Լաթը լը-
ւացուեցաւ :

Այս նշանաւոր կիրակիէն ի վեր ,
Քիւքիւնեանի առաքինութեանց անուշ
հոտը մինչեւ տատը փարսախ կ'երթայ :

Եւ բարի հովիւ տէր Մարթէն , եր-
ջանիկ և բերկրապատար , անցած գի-
շեր երազեր է որ , բոլոր իւր հոտը ե-
տեւը ձգած , շողջողուն թափօրով մը ,



ԹԱՓԱՆՑԻԿ ԶՈՒԿԻ

«Կը տեսնէք , տղաքս , երբոր ցորենը
հասած է , պէտք է կտրել . երբոր գի-
նին քաշուած է , պէտք է խմել : Բա-
ւական աղասոտ լաթեր կան , գործը զա-
նոնք լուալն է , և աղէկ լուալ :

«Աստուած ձեզի շնորհք տոյ : Ամէն»

* *

վառուած մոմերուն , քաղցր բուրումներ
տարածող խունկերու ամակի մը և Զիեզ
Աստուած փառաբանելի երգող ձայնա-
ւոր մանուկներու մէջէն . Աստուածոյ
քաղաքին աստեղազարդ ճամբէն վեր
կ'ելնէր :

ԱԼՖՈՆՍ ՏՕՏԵ

ԱՐՑԱԽ ԶՈՂԱՆԵԱՆ

ԹԱՓԱՆՑԻԿ ԶՈՒԿՆ

Հնդկաստան հրաշալեաց երկիրն է .
բուռականութիւնը և կենդանաբանու-
թիւնը իրենց զարմանալիքներն ունին
այդ երկրին մէջ :

Պատկերն կը ներկայացնէ հնդկական
փոքր ձուկ մը տափակ, գուրու ցցուած
աչերով, փշալից թևերով, և լայն ու
խոշոր բերանով։ Նշանաւոր է իւր թա-
փանցիկ յատկութեամբն . իւր մարմնոյն
թեփերն այնքան կանոնաւոր, և այն-
քան փայլուն, ապակեայ կտորներու նը-
ման թափանցիկ են՝ որ լրյաը անարգել
կրնայ իրենց մարմնոյն մէջին անցնիլ։
Այս նորօրինակ կենդանական ապակ-
ւոյն մէջին գիւրաւ կրնաք տեսնել ծը-
կան ներքին մարմինը, գործարանները,
ներքին աչաց ամեն մանրամասնութիւն-
ներն, որք կ'երեխն սեւաւ գծերու ե-
րեւոյթին ներքեւ այդ սպիտակ և լու-
սաթափանց մարմնոյն մէջ, ընծայելով
գիւտողին աչաց բնախոսական տեսարա-
նաց ամենէն գեղեցիկը։ Այս ձուկը կը
բնակի Հնդկաստանի ճահիճներուն եւ
ծովալճերուն մէջ : Քառաօնիչ անուն
գաղղիացին զայն իրեն հետ Փարիզ բե-
րած է, որ կը տեսնուի կենդանաբա-
նական ոլարտիզին մէջ :

Մ. Դ. ՄՈԶԵՍՆ



Գ Ա Ր Ո Ւ Ն

—

ՄԱՅՐ ԵՒ ԳՈՒՍՏՐ

ԴՈՒՍՏՐ

Ո՞հ, ի՞նչ սիրուն այս տեսարան
Մայր իմ, զոգցես ծաղկունք յօրքան
Ըզբոյր սփռեն անոււանուն
Ու զբոյր իւրեանց մելամաղնուն :

ՄԱՅՐ

Այս', դուստր իմ, մի ծաղկասան
է այս չենաղ ուր մեզ բոյր տան
Յամիկ, շուշան, վարդ նազենի
Գեղ ու փայլ տայ այս պարտիզի :

ԴՈՒՍՏՐ

Ուրան սիրուն է, մայր, գարուն
Ակն ա՛րկ դալար այս մարգերուն
Ուր հաւասար ունին հասակ
Ոյց մէջ ծաղկունք կան տատ տեսակ :

ՄԱՅՐ

Լսէն, դուստր իմ, ձայն սոխակին
Որ զմայի, ո՞ն, ընդ երկին,
Վերայ ծաղկանց այս զեղունակ
Որոց Աստուած է հեղինակ :

ԴՈՒՍՏՐ

Այս', լլահել զիւր ձայն, մայր իմ,
Լըսեմ երգել զիմ մըսերիմ,
Ո՞ն, զիւր նուագ սիրազեղզեղ
Մի լըսարան կազմէ ոլքեղ :

ՄԱՅՐ

Դիսէ՛ զծաղկունս զայն գեղանի
Ոյց բազմազան ւայլազան զոյն
Է հանապազ ծիածանի
Պերն, տողողուն գունոց հանգոյն :

ԴՈՒՍՏՐ

Կամիմ խալել զայդ անոււակ
Ծաղկունս, մայր իմ, վարդ, մանոււակ
Եւ գեղեցիկ կազմել պսակ,
Փոքրիկ փեղեր գեղահիւսակ :

ՄԱՅՐ

Ո՞հ, սիրունդ իմ, մի՛ խոյեր մի,
Գեղ կոկոնէն նոր են ծլած.
Գիսէն, ինչպէս Տէրն ոլորմի,
Փոքրիկ մանկանց, որք նոր ծնած :

ՀՈՒՍՏԻՆ

Այս՝ գիտեմ սիրելի մայր,
Երք հիւանդ էր իմ փոքրիկ եղբայր,
Ազօրեցի Տեառն անդադար
Որ ժնորհնեց մեզ եղբայրս Արքար:

ՄԱՅՐԻ

Ե՞ն, ուրեմն, պէտք է եւ դու
Խնայես ծաղկանց սրովիդ այդու:
Չի որպէս բոյդ եղբայր կրսւեր,
Մեզ ապագայ տայ մեծ լոյսեր.
Նոյնակս ծաղկունիք այդ գեղազմայլ
— Մեր ունին բոյր եւ գոյն ու փայլ —
Են ու լիցին մեզ օգտաւէս,
Չի չիք ասէն խոտան անպէս,
Թողլ զրոսա որ մեզ մեղու
Այդ ծաղկիկն լոյս, մեղը հեղու:

ԱՐԻՍՏԱԿԵՍ ԶԻԹՁԵԱՆ

Գոյն գործելով իր առողջութեան իսկ
չ' վիասեր, երկար և տեսզական աշխա-
տութիւնները կ' այլայլեն և կ' ակարա-
ցնեն զմարդ:

Աշխատով մարդը հասարակութիւն ու-
րախ զուարթ կ' ըլլայ, ամենեւին չը
ձանձրանար աշխատութենէ, վասն զի
քաջ գիտէ թէ ծուլութիւնը մարդկան
առջեւ անարդելի կ' ընէ զմարդ։ Մար-
դուս առաջին պարտաւորութիւններէն
մինն է՝ ծոյլ չըլլալ։ նմոնապէս ձանձ-
րոյթ ու բեռ չինիլ ընկերաց, աշխա-
տասէր հոգին մը կ' ծագի նուև յարերա-
րութիւն և առատաձեւնութիւն, այս
զգացումները կ' վառեն զնոդին և կ' լե-
ցունեն մաքուր ու անկեղծ որախու-
թեամբ։ Հարսառութիւնն ու գործու-
նէութիւնն կ' բարձրացնեն զմարդ, իսկ
ծուլութիւնն տագնապի մէջ կ' թողու։

Ծուլութիւնը մտաւ աշխարհ դատար-
կութեամբ։ ինչո՞ւ համար ոյնչափ ե-
ռանդեամբ կ' փնտառենք զբօսնք, իսաղ
ընկեր, վասն զի դատարկ ենք և ինչ
ընելնիս չ' գիտենք, ո՛վ որ աշխատու-
թիւնը կ' սիրէ ինքն իրեն բաւական է։
Անելացի մարդը երբէք պարապ չ' կենար
այլ կ' գտնէ իրեն նպաստաւոր զբազում
մը սրով կարենայ լոււլ պարապ միջոցը
յոր ձանձրոյթ կ' զգար։

Ուրեմն կ' աւեսնէ՞ք վարքիկ ընթեր-
ցաղներ, ո՛րքան պիտանի է մարդուս աշ-
խատութիւնն, պահեցէք ձեր մտաց մէջ
ոյն տաղերն որոնք ուղեցայց մը կրնան
լինիլ ձեր գործած կամ գործելիք ուղ-
ւոյն։ Սիրեցէք ճշմարտութիւնն, բարի
օրինակներ ունեցէք միշտ, յարգեցէք
ձեր ընկերներն, վանեցէք իսպառ ծու-
լութիւնն ու դատարկութիւնն, աշխա-
տեցէք այնքան որքան որ կ' ներէ ձեր
ժամանակն ու կարողութիւնն, յայնժամ
իրականացած պիտի տեսնէք այս իմ

բոլոր գրածներ և պիտի խնդրէք ինձմէ
միշտ այս պատուական հանդիսի սուշ
էջերուն մէջ տւելի օգտակար և շահա-
ւէտ խնդրոց վրայ տեսութիւն ընել ձեզ:

ԶԱՅՈՒԹԻՒՆ

ՅԱՎՀ. Խ. ՇԱՀՈՒՄԵՍՆ




ԳԻՏԱԿԱՆ ԶԲՈՍԱՆՔ

ՅԱՐԴԵԿ ԽԱԴԱԼԻ Ի ՔՆ ԵՐ

Ամեն ոք գիտէ թէ կարելի է ջնջին
առարկայներով, ինչպէս, իսկ լուցկի,
գնդասեղ, չինել բազմաթիւ խաղալիկ-
ներ, և երբ կը յիշատակենք այդ ջըն-
ջին առարկայներն որք ինչ ինչ պարա-
գայից մէջ կրնան օգտակար ըլլալ, չը
պիտի մունանք յարդն կամ ցորենի եւ
գարիի թարմ ցօղունները, ցուցնելով
թէ՝ այնքան հաստրակ նիւթն կրնաց
գործածուիլչատ մը արտեստական ա-
ռարկայից շինութեան համար:

Աւատիկ այս խնդիր՝ զար կ'ուզենք
լուծել, պատկերին մէջ ներկայացուա
ծին պէս հողմաղաց մը չինել յարդով,
գործածելով միայն յարդի ճիւղ մը, ա-
ռանց գնդասեղի, խէժի և գերձանի
պէտքն զգալու: Աւատիկ թէ ի՞նչպէս:
Յարդի ճիւղէն կտրեցէք 16 հարիւրե-
րորդամեդր երկայնութեամբ ճիւղ մը
որ պիտի լինի օդային խողովակն: Ինչ-
պէս 17 պատկերն կը ներկայացնէ: Շի-
նեցէք յարդի համաշափ ճիւղերէ անիւ
մը և զայն հաստատեցէք վերստին յար-
դէ շինուած քառակուույ մը մէջ, որոց
վերջաւորութիւնն պիտի լինի եռան-
կիւնաձեւ: Կը մնայ օդային խողովակն
հաստատել դարձող անւոյն դէմ ա-
ռանցքի մը մէջէ անցնելով, յետ որոց
բերնի թեթև շունչ մը շարժման մէջ



(Պատ. 2. Վեկանոր զարգացք:)




(Պատ. 3. Սիֆոն:)

կը դնէ անիւն և կ'ունենանք այսպէս յարդի մէկ ճիւղէ շինուած հողմաղացք մը , ուր կը փայլին անշուշտ նիւթին զօրութիւնը և արուեստին ճաշակը :

Աւասիկ ուրիշ մէկ տեսակ զեկաւոր ջաղացք մ'ալ : Հանգոյց մը ունեցող բաւական զօրաւոր ցորենի թարմ ցօղուն մը առէք և վերի մասին մէջ ճեղք մը բացէք և անցուցէք մէջէն ցորենի մը ցօղունն իւր հասկով որ զեկի պաշտօն պիտի վարէ : Զաղացքին թեւերը կազ-

որ աւելի ցած մակերեսի մը վրայ կը դանուի : Կազին մը , կամ ծիրանւոյ կուտ մը առէք և անոր մէջ երկու ծակ բացէք հերիւնի մը միջոցաւ կամ քարձր քարի մը դէմ չփելով : Այնպիսի ծակեր որոց տրամադիծն պարուի լինել Չ հազարերորդամէթր : Զայս ընելինէդ վերջ , մէջինը պարակեցէք գնդասեղով մը և երկու ծակերուն կանցնէք երկու յարդի ցօղուններ , մին առաւել մեծ քան ըլ միւսն : Խողովակին և ծիրանւոյ կուտին



(Պատ . 4 Հողմաղացք)

մուած են չորս կողմէ կարուած աւելի զօրաւոր ցօղունով մը : Եւ այս ամենն վերջանալէն յետոյ , կը մնայ երրորդ ցորենինի ցօղունի մը վրայ հաստատել գործին , ինչպէս կը տեսնուի Զդ պատկերին մէջ :

Սոյն անհշան ցօղուններով ո՛չ միայն կրնանք ունենալ հողմաղացքներ , այլ և սիֆօն :

Սիֆօնն այնպիսի խողովակ մ'է որ կը ծառայէ բարձր ամանի մը մէջ եղաղ ջուրը պարպելու երկրորդ ամանի մը մէջ

հետ միացած տեղերն կը լեցնէք կնքամունվ : Կը մնայ բերնով շնչել երկայնագոյն խողովակին ծայրէն հեղանիւթը հոսեցնելու համար : Ահա այսպէս երկու յարդի ճիւղեր բնագիտական պարզագոյն կանոնի մը յենեալ կրնան ճշմարիտ սիֆօնի մը դերը կատարել , հաստատելով անգամ մ'եւս սա՛ ճշմարտութիւնն մէ՛ մեծամեծ օրէնքներ կրնան ջնջին նիւթերով իրագործուիլ :

Թարգմ.

Մ . Գ . Մ օ ջ ե Ա ն

ԱՌ ԱԶՅՈՒԹ ԲԱՐԵԿԱՄՄԵՆ ԻՄ

ԳՐԻԳՈՐ ԷՎԼԵՆՏԻ ԱՐԳԻԱՐԵՍՆ

Դողդոջուն ու կթոտ քայլերով մօտեցայ իմ ճանապարհի վերայ եղող գերեզմանատան մի, և աչերս վար առած այդ տիրատեսիլ կոյտերու վերայ մի հարեանցի ակնարկ ձգեցի։ Անդ կը քնանար մշտկն ու վաճառական, մուրացիկն ու մեծափարթամն։ Ո՞հ, Գոգցես անյագ հողն նոր ողջակիզաց գալստեան կ'սպասէր ակնապիչ։ Անդ կը քնանար յաւիտենական քնով այն մանուկն մատղաշ, որ երբեմն իւր մօր ըստինքն կը կախուէր։ ո՞հ այժմ անձոյն ու անձուկ, լոիկ ու հեղիկ հողէ բարձիկն ընդգլուխ երկինքն ի վերայ հանդիսու ու խաղաղ գուն մի կը քաշէր։ երբ աչերս տապանաքարին վերայ պըտցուցի։ Ապրեցաւ յաշխարհի մանուկն այս մէկ տարի ։ խօսքերն ընթերցայ։ Մի քանի քայլ ընդ առաջ գընալով տեսայ մի այլ մեծ գերեզման, որոյ վերայ քանդակեալ էր սա խօսքերն։ « Մեռու վաճառականն այս Յ տարեկան հասակի մէջ ։ Երբ զայս ընթերցայ, պահ մի ինքիրմէս ելած սկսայ մտածութեան խորը թափանցիլ, թէ՝ կրնայ լինիլ արդեօք որ հնգամեաց մանուկ մի վաճառականութեամբ ժամանակ անցունէ ու նովաւ մտնայ ի փոս գերեզմանի։ Այս մոմուռքով մի քանի քայլ ևս փոխելով տեսայ մի այլ գերեզման, աւելի փառաւոր ու ուշագրաւ քան զառաջինն, աչերս վրացի գրութեան յարեցի և սկսայ ընթեռնուլ բայց ի՞նչ տեսնամ, զարմանքն առջինէն աւելի պատեց զիս։ յետինն զարմանալի քան զառաջինն, զի այդ առաջանաքարին վերայ ևս սա խորհրդաւոր ու վասն ինձ անմեկնելի խօսքերը

կարդացի։ « Մեռու հեղինակն այս Յ տարեկան ։ ի՞նչ կարէի առնել այս անհամբերելի տեսարամնաց առաջ, կասկածը պատեց զիս թէ՝ մի՛ գուցէ վրիպիմ, բայց ուչի ուշով կրիին ընթերցայ յար ու նման տռաջնոյն։ Սև մտադրեցի թէ մի քանիներն ևս քննելէ զկնի երթամ և քահանային հարցունեմ թէ՝ արդեօք այս քաղաքի բոլոր ժողովուրդն կարձակեաց են, և թէ 4—5 տարեկանն բարձր ապրող չիկայ անդ։ Այս խորհրդով մօտեցայ մի այլ գերեզմանի, որուն քանդակներն զմարդ կը սքանչոցնէին իրենց փայլերով, ու նահապետական ճաշակով ուշագրաւ։ ո՞հ ով զարմանալի, ինչ նկատեմ տապանաքարին վերայ գրուած։ « Հանգեաւ ի Տէր ի հինգ ամաց ։ կարդալով այս ալ առանց ընդերլիար քննութեան, փութացի տու քահանայն քաղքի։ գըտնալով ալեւորիկն զեկեղեցպան հարցուցի նման թէ՝ « Ձեր քաղաքի մարդիկն քանի կարձակեաց են որ ի վերայ տապանաքարից ամենաերկարակեացը 5—6 տարի նշանագրուած է։ մինչդեռ ի մեր երկիր կը լինին հարիւրամեայ ձերուկներ։ ։ Տէր հայրն հեգնելով իմ հարցման վերայ սա զարմանաքանչ ու խըրատալից պատասխանն ետ ինձ։ « Որդեա՛կ, մարդս կը գայ յաշխարհ որպէս զի ծառայէ Աստուծոյ, ու յետ մահու իւրոյ բարւոք անուն մի ժառանգելյ համար յաշխարհի աստ աննման ու օրինակելի կեանք ու կենցազ մի ունենայ. ահա սմա համար է որ մեր գերեզմանաց վերայ նուսազ թուով են նըշանակեալ երկարակեաց մարդիկ։ դիցուք թէ մարդ մի կասրի 50 երկոյն տարիներ։ այնքան ժամանակամիջոցի մէջ քանի տարիներ բարւոք, սրբութեան արժանի ու օրինակելի կետնք

անցուցեր է, ենթադրենք հինգ տարի, ահա մեր բուն ու մաքուր հաշիւն այդ հինգ տարին պէտք է լինի, զոր կը գընեմք իւր գերեզմանաքարին վերայ. ըստ է թէ 45 տարին ընդունայն է վատներ. վայ, բիւր վայ այսպիսի թշուառ արարածոց, որք երբէք չեն գիտեր Նախախնամութեան շնորհած անգին ժամերն ի բարին գործածելով յաշխարհի անջնջելի անուն մի ժառանգել. ահա որդեա'կ, այս է մեր սովորութիւնն ու կանոն :

Երբ ծերուկ քահանան վերջացուց իւր խօսքն, ես ի մոտի ասացի. ո՛հ, եթէ աստ մեռնիլ հարկ լինի, պաղ ու ցուրտ տապանաքարիս վերայ եկաւ - անցաւ խօսքերէն ի զատ զի՞նչ կարեմ գրել տալ, զի չեմ ունեցեր օրինակելի մի վըճիս: Բայց պատկառելի քահանացին բերնէն ելած սոյն բարի ու աննման խրատներն ինձ պահ մի մտածել տուին իմ անցեալ բազմատխուր, որով կարողացայ ներկաս ասկահովել ու տարագայիս առաքինի մարդ մի լինելու քաջ յուսով կենցաղսվարել այժմ: Բիւր երանի նոցա որք յետ մահու իւրեանց, եկաւ - անցաւ խօսքերը չեն գրել տարպաղ ու ցուրտ գերեզմանաքարաց վերայ:

Աշանա

Պ. Ս. ՈՒՐՑԱԼԵԱՆ

Թողումք այլոց հարստութիւնը, եւ մենք չատանանք առաքինութեամբ:

Հպարտութիւնը փոքրոդի եւ յիմար մարդոց յատուկ է:

Մարմնոյ երջանկութիւնն կը կայանայ յառողջութեան, իսկ հոգւոյն ի գիտութեան:

Ս. Գ.:

ՃԱՄԲՈՐԴՈՒԹԻՒՆ Ի ՀԻՒՍԽԱՅԻՆ ԲԵԽԵԲ

ԵՐԿԻՐ ՓՐԱՆՍՈՒ ԺՈԶԵՖԻ

ԵԿ

ԾՈՎ. ՆՈՐ-ԶԵՄՊԼԱԿԻ

ԳԼՈՒԽ Ե.

Թէ ի՞նչպէս կը զենան Թրանսուա-Փօղիի երկիրը. — Առաջին արշաւանք. — 1873ի ձմեռն. — Շուներն. — Արեգակն վերադարձ. — Հիւսիսայզ:

(Նարունակուրին 11 թիւեն)

1873ի աշունն բացառիկ կերպիւ մեղմ եղաւ, բայց ընդհուպ ձիւնն սկսաւ առատարար տեղալ և սառնամանիք ծածկեցին հետզհետէ լներն: Սեպտ. 9ին, արեգակը ժամը 8ին ի մայր կը մտնէր, և մեր գիշերն կրկին տեսանք աստեղաց պլազման: Թռչունք սկսան դաղթել և ճայերն մեկնեցան:

Սեպտեմբերի վերջերն ծագեցան երկնակամսրին վրայ հիւսիսայզներ: Կը լուսաւորէին ի հեռաւստ ֆաւանսուաժօղէֆի երկրին գծերն, տալով ճանապարհորդաց սա քաղցր համոզումն՝ թէ երկիրն միշտ իրենց հորիզոնին մէջ կը գտնուէր:

Սառոյցք կ'սկսէին իրենց մէջ ճեղքեր բանալ, հոկտ. 15ին, նաւն ամենամեծ վտանգի մը ենթարկեալ կը թուէր լինել: Կողերուն մէջէն լսելի կը լինէին նորանոր ճարճատիւններ. չարագուշակ և աղետալի:

Միջոց մը միայն կար խոյս տալու համար այս աւերիչ սպառնալիքներէն, թողուլ ժամանակին նաւը, նոր երկիրն ելնելու համար:

«Այսպէս էր ահա մեր խորհուրդն ,
կըսէ Բաեէռ գնդապետն , երբ հոկտ-
31ին , 15 քիլօմէթր հեռի մղուեցանք
սառնակոյտերու մէջուեզ , որոց մի քա-
նին հսկայական մեծութիւն մ'ունէին :
Յաջորդ առաւօտն , նշմարեցինք երկիրն
մեր առջեւ , հիւսիսոյին արևմտեան
կողմն , իւր շրջագծերուն պայծառ ե-
րևոյթն գուշակել կուտար մեզ հասնիլ
այդ ցամաքն առանց վերադարձի նե-
ղութիւններ կրելու :

«Այսպէս մեր պաշտօնն խիստ չուա
կատարուեցաւ : Վայրենի և անյաղթելի
ուժգնութեամբ մը զինեալ , սկսանք
արշաւել գէալ ի ցամաքն , և քիչ յետոյ
գտնուեցանք 3 քիլօմէթր տարածու-
թեամբ գաշտի մը վրայ , ուր սառոյցն
15 հարիւրեբարդամէթր թանձրութիւն
ունէր :

«Հաւտնականաբար սակաւ ժամանակ
առաջ ջուրն անյաշացած էր այդ վայ-
րէն , և երկու ամիս առաջ եթէ հոն ե-
ղած լինէինք , Թէկիթօֆ պիտի կրնար
շարժիլ ըստ իւր կամաց : Անկէց ընթա-
ցանք գէալ ի ծովեզըն . այն երկիրն՝
ուր ոտք կոխեցինք , բազկացեալ ձեան ,
ժայռի և սառոյցի խառնուրդէ մը բո-
լըրովին տխուր էր . բայց մեզ համար
դրախտին ծիծաղուն գտաիթն երեցաւ :

«Հիացեալ մեր աշխարհակալութեան
վրայ , հետաքրքիր ակնարկ մը կ'ար-
ձակէինք ժայռին ամէն մէկ ձեղքին վր-
րայ , սիրով կը բռնէինք ամէն մէկ կը-
տոր սառն : Երկրին երկրաբանական
կազմութիւնն Բանափուլ կրպեաց համո-
նման էր , որք կը գտնուին կրօէնլան-
տի արեւելակողմն , Դալով բռւսոց , ա-
ներեւակայելի աղքատութիւնն մ'ունէր
և բեւեռային բոյսերէ կը բազկանար :
Եղնիկներու և աղուիսուց հետքն իսկ
չկար : Բովանդակ կղզին բացարձակա-

պէս զրկուած կ'երևէր կենդանի էակ-
ներէ :

«Ելանք բարձրաբերձ ժայռի մը վը-
րայ , ուսկից տեսանք , գէալ ի հարա-
ւակողմն , սառնապատ ծովն , մինչեւ
բազմաթիւ քիլօմէթր հեռի մեր նաւէն :
«Այդ երկիրն կոչեցինք Վիլֆլէք
կղզի :

«Դժբաղդութիւնն այն էր որ հոս
վեց կամ ուժ շաբաթ վերջ հասանք .
մի քանի օր ևս մեզ կը մնար , յորս վեր-
ջալուսոյ օրհասական փայլ մը թոյլ
կուտար մեզ շարունակել արշաւանքն ,
անրաւական գոհացնելու համար մեր
օրինաւոր հետաքրքրութիւնն : Յաջորդ
արշալցոն , այսինքն 1874ի գարունն
զմեզ պիտի զ տնէ՞ր միւնոյն վայրն :

Նոյեմբեր 3ին , առաւօտեան ժամը
ութին , խորին մթութեան մէջ , ճանա-
պարհորդք գնացին այցելութիւն տալ
կղզւոյն հիւսիսակողմն . գտնուող նոր
սառնակոյտի մը , վեց ժամուան արշա-
ւանքի մը վերջ հոն հասան :

Ամսոյն 6ին , 31⁰ աստիճան ցրտու-
թեամբ , հասան մինչեւ Վիլֆլէք կղզւոյն
հիւս : արևմտեան ծայրն , և առաջին
անդամ լինելով՝ լսյութեան 80⁰ աս-
տիճանն անցան : Այդ վայրէն , անյագ
ակնարկներ արձակեցին ֆուանսուա ժօ-
գէֆի երկրին վրայ :

Հակառակ այս ամեն ծանօթութեանց
չկրցան առնուլ ճգրիտ տեղեկութիւն-
ներ մերձաւորագոյն երկրաց վրայ . բո-
վանդակ երկիրն իրենց համար կը մնար
անլուծելի հանելուկ մը :

Բեւեռային գիշերն կ'սկսէր , և ամէն
օր վերջալցոյն կը յառաջանար : Վերը-
տին ընկղմեալ սենեկաց և խշտեկաց
մէջ , ուղեւորք նախորդ ձմրան կեանքն
ոկսած էին շարունակել : Այս անդամ
գոնէ իրենց երազներն նուազ մթին

էին . իրենց կրած հոգնութիւններն ու բազմատեսակ վասանգներն գեղեցիկ արդեամբ մը վարձատրուած էին , և անհամբեր բեւեռային արեգական վերադարձին կ'սպասէին՝ իրենց պատղալից յուսոց իրականացումն անսնելու համար :

Հոկտ . ՅԱՅՆ հետէ , կէս գիշերէն վէրջ ժամ Յին տեսանելի եղաւ համաստեղութեանց մեծագոյն մոսն , ժամը

տարին : Ոչ ևս վերջալոյս , վեց շաբաթ անընդհատ կատարեալ մթութիւնն տիրեց : Նոյն օրն , արեգակն ԱԿ աստիճանին վրայ կը գտնուէր , այնպէս որ 79, 920 մէթր բարձրութենէ մը կարելի չէր զայն նշմարել :

Սառոցցներուն հանդարտութեան վըրայ չվատահելով , ճանապարհորդք կամուրջին կէսը վրանով մը ծածկած էին .



Կին մեծութիւնն կատարեալ էր : Նոյեմ . 15ին , կէսօրին մեծ դժուարութեամբ կը կարդացուէր ամենէն խոչոր տառերն իսկ . և գեկա . 15ին , նոյն դրերն անընթեռնլի էին նոյն իսկ լուսոյ ճառագայթից ներքեւ :

Դեկտ . 21ին , հասան բեւեռային գիշերոյն կէսերն , որ 125 օր տեւեց նոր


հակառակ ամենօրեայ մաքրութեանց , կարծրացած ձիւնն ճշմարիտ լեսներ կը կազմէր . շրջագայութիւնն անդ դժուարին էր . կամուրջն ծածկաւած էր տակառներով , պաշարներով , շանց խշտիկներով և ծրարներով :

Երբ օդը գեղեցիկ լինէր , շուներն վրանին ներքեւ քաշուելու սովորու-

թիւնն ունէին և տրտունջ մ'իսկ չէին
բառնար եթէ դիպուածաւ թաթերնուն
վրայ կոխուէր : Կամուրջին վրայ այն-
պիսի տեղեր կը գտնուէին , ընդ որս
անկարելի էր անցնիլ առանց լինելու
նոցա բարեկամն : Սուլապու սովորութիւն
ունէր պահուըտելու տակառի մը ետին
և ցատկելու տուաջին տնծանօթին վը-
րայ որ այն կողմերը կը մոլորէր : Ժիւ-
պինալ սանդուղին վրայ կեցած միշտ
ոսկոր կը կրծէր , այնպէս որ անկէց
վար իջնելու համար պէտք էր սպասել
որ ձաշը վերջացնէ :

(Նարունակելի)

Մ. Գ. ՄՈԶԵՅԱՆ



ԲՆՏԱՆԵԱՑ ՊԱՏԻՒՆ

Օրիորդ Լիւսիլ Քօլինեի գիւղին մէջ
վարժուհի էր : Նա իւր քով ունէր իւր
հայրն ու մայրը . երկուսն ևս ալեւոր ,
ինչպէս և հիւանդուս քոյր մը : Ինքն
էր որ իւր դրամական համեստ միջոցնե-
րով նոցա ապրուսաը կը հոգար :

Խորին երջանկութիւն մը կ'զգար նա
մտածելով թէ՝ իւր աշխատութեան շը-
նորհիւ՝ իւր ծերունի ծնողք , քոյրն
տուն մ'ունէին և պիտոյից ապահովու-
թեան մէջ էին :

Օր մը՝ անծանօթի մը այցելութիւնը
ընդունեց . սա կառավարութեան պաշ-
տունեայ մ'էր որ կ'գար իւր հօր երբեմն
պարտքը պահանջնելու , զոր չէր կրցած
վճարել : Այս յայտնութեան առջեւ նո-
րատի օրիորդն յուզման վայրկեան մը
ունեցաւ , բայց ընդ հուպ սթափեցաւ :

« Պարոն , պատասխանեց նա , հայրս
կարողութենէ զուրկ է , բայց հօրս ու-
նեցած պարտք իմս են , հաճեցէք պայ-
մանաժամամ մը տալ ինձ և աշխատու-

թեամբս այս պարտքը պիտի կրնամ վը-
ճարել :

Օրիորդ Լիւսիլ այս այցելութեան նը-
կատմամբ հօրը չիմացնելու հոգ տա-
րաւ , որպէս զի նմա վիշտ չպատճառէ :

Նա հաստատապէս գործի ձեռնար-
կեց : Աւելի կանուխ անկողնէն կ'ելնէր
և աւելի ուշ կը պառկէր . արշալու-
սին իւր կարի մեքենային առջեւ նստած
էր : Այսպէս փոքր ինչ դրամ՝ կ'շահէր ,
զոր խնամով կը պահէր : Տարւոյն վերջը
կարող եղաւ պարտատիրոջ տանիլ ա-
ռաջին գումարն առհաշիւ :

Այսքան առաքինութիւն և պատուա-
ւորութիւն անգնահատելի չ'մնացին .
պարտատէրն նմանօրինակ մի զոհողու-
թենէ յուզուեցաւ :

— Օրիորդ , ըստաւ նա , հաճեցէք թոյլ
տալ ինձ որ ունեցած պահանջնիս մնա-
ցորդն ճեզ չնորհեմ . բան մը չէք պար-
տիր առ իս . տղնուաբար ճեր հօրը տե-
ղը անցաք . ես աւելի ճեզ պարտական
եմ :

Օրիորդ Լիւսիլ տուն վերադարձաւ
արագաքայլ : Այս խնդրի վրայ իւր բե-
րանել չըտացաւ , բայց այն օրն՝ երբ տուն
հասաւ , սովորականէն աւելի խանդա-
ղատանօք գրկեց զիւր ծնողք : Այնքան
երջանիկ էր՝ ի չնորհս իւր աշխատու-
թեան , իւր հօր պատիւն ու հանգիստն
ազատելուն համար :

Թարգմ.

ԱՀԵՔԱՆ . ՇԱԲԼԻԵԱՆ

Զ Բ Օ Ս Ա Ն Ք

Ագարակատիրոջ մին օր մը . քաղաք
կիջնէ և գիմելով վաճառականի մը փա-
փաք կը յայտնէ իւր ագարակին մէջ
պատրաստուած մեծաքանակ պանիր-
ները նորա վաճառել . ուստի սակար-

կութիւնը ըլլալէ վերջ՝ պայմանագիր մը կը կնքուի, որ, եթէ հետևեալ օր կէս օրին չ'յանձնուի պանիրներն, ագարակատէրն որոշեալ գումար մը իրր տուգանք վճարէ. նոյնպէս վաճառականն ալ, եթէ ետ կենաց իւր խոստումէն :

Արդ, անմիջապէս ագարակատէրը կը վերագառնայ իւր ագարակ, և աւնեցած բոլոր պանիրն կ'իջեցնէ ուզակի երկաթուղոյ կայարանն : Իրիկունն վըրայ համնելով՝ կտորպուի ինքն ալ կայարանի մօտ գտնուած պանդոկն օթեւանիլ: Կը ներկայանայ պանդոկապետին և կը հարցնէ :

— Ինձի համար ունի՞ք սենետի մը :

— Դժբաղդաբար չկայ, մի միայն վերնայարկը սենետակ մը կայ երկու անկողնով, և միայն մէջն ալ արաբ մը պառկած է, եթէ կ'ուզէք իրնաք հանգըստանալ:

Ագարակատէրը կ'սկսի մտածել, բայց որովհետեւ ուրիշ պանդոկ չէր գտնուէր կ'ստիպուի հինգերրորդ յարկի սենետակը պառկիլ, և սենեկապետը միատեղ երթալով ցոյց կուտայ սենետակը :

Երբ մեկնելու կը պատրաստուէր սենեկապետը, կ'ըսէ իրեն ագարակատէրը.

— Կ'ուզէմ որ, վազն առառու ժամը վեցին արթնցնէք զիս:

— Շատ լա՛ւ, կը պատասխանէ սենեկապետը :

Կ'անցնի հազիւ թէ քանի մը վայրկեան, զանգտակը կը զարնէ և սենեկապետը կը տեսնուի դրան սեմին վրայ :

— Բայց կ'աղաչեմ, որ ունկն դնելով իմ պատուէրին առտուն կանուխ ձայն տրուի ինձ :

Հազիւ թէ սենեկապետն այնչափ սանդուզները չափելով վարիյարկը ուոք գրած էր, իսկոյն զանգտակին ձայնը վե-

րատին զինքը կը կանչէ: Դարձեալ վեր կ'ելնէ և կը ներկայանայ այն նորեկ հիւրին, և կ'ստանայ հետևեալ հրամանը:

— Զըլլայ որ մոռնոք վազն առառու զիս արթնցունելու :

Այսպէս վեց եօթն անգամ, խեղճ սենեկապետը վեր վար իջնելէ և ելնելէ ձանձրանալուն, վերջին անգամ ա՛լ աւելի լաւ կը դատէ սենեկին գուրսը ըսպասել, որպէս զի վերստին կանչելու որ լինի՝ գիւրին ըլլայ ներկայանալ:

Զարմանալին այն է որ, այս անգամ ալ բնաւ չկանչուիր, և դիտելով որ խոր քոյց մէջ է, կուզէ պանդոկապետն ալ այս մարդէն իւր զրէժը լուծել, փոքրիկ կատակադերով մը, ի փոխարէն իւր այնչափ զրւու աեզը սանդուզին տատիճանները համրելուն :

Կիջնէ վար, և պանդոկին մէջ գըտնուած սեւ ներկին ամանն առնելով, կերթայ մեր բթամիտ ագարակատիրոջ անկողնոյն քով և առանց արթնցունելու, ուզածէն աւելի լաւ, իբրեւ բնական արավի գոյն, կը ներկէ ամբողջ գէմքն ու ձեռները, և կը մեկնի իւր գործին :

Հետեւեալ առաւուսու որոշեալ ժամուն, կերթայ սենեկապետը անկողնոյն մօտ, և արթնցունելով յիշել կուտայ իւր ելնելը, և անմիջապէս կը մեկնի :

Ագարակատէրը կտրթննայ և աճապարանօք կոկսի հագնիլ զգեստները, ու կը դիմէ հայելիին զէմ որպէս զի շակէ գլուխը. բայց երբ կը տեսնէ իւր դէմքը որ սեւ է, կոկսի իւրովի բացագանչել.

— Հայ անմիտ տղաց, հայ, փոխանակ զիս արթնցնելու՝ գացէր արապը արթնցուցեր է: — Եւ իրը թէ ինքը չէ ելնելու անձը, կրկին կը պառկի :

Ա Զ Դ

Մեր Մերաստիոյ գործակալ Մեծ .
Նշան է Փ. Թահմիզմեան անձնական գործ
ծալ Պօլիս եկած լինելով , հանդիսիս
գործակալութիւնն ստանձնած է ի Սէ-
բաստիա Մեծ . Միհրան է Փ. Թաշճեան ;
որց մեր չնորհակալութիւնն կ'յայտնեմք :

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Հ Ե Ն Ո Ւ Խ Տ Ե

ԱՇԽԱՏԱՄՐԵԱՅ

ԱՅՀՅՈՒ ԳԻՀՅՈՒՆԵՑ

ՏՊԱԳՐ. ՆՇԱՏ Կ. ՊԷՐՊԵՐԵԱՆ

Կեդրոնատեղին է Հանդիսիս ապարանն ,
կ. Պօլիս էսկի Զապթից ճառատէսի ,
թիւ 61 :

ՍԻՄՈՆ ԳԱԲԱՄԱՅԱՆ

Հ Ա Խ Ա Ք Ա Ծ Ո Յ

Ընտիր Գրուածոց

Ա.Զ.Ա.Յ.Ի.Ն ԵՒ ՕՏԱՐ ՄԱՏԵՆԱԳՐԱՅ

Հանդիսիս Տպարանէն ի լոյս ընծա-
յուած ոյն դասագիրք կը պարունակէ
ապային և օտար հեղինակոց հատըն-
տիր գրուածներ , մեծաւ մասամբ նոր ,
գրագիտական գլխաւոր կանոններ ,
հակիրճ կենսագրութիւններ , և ոյլ
կարեւոր ծանօթութիւններ , ոյնակէս
որ կրնայ ըսուլի թէ հայ մանկուցն
մտաւոր զարգացման գերազանց օժան-
դակ մ'է այս նոր կրտսարակութիւն :
Գին 7^{1/2} դահեկան

Կեդրոնատեղին է Բիւզանդ Պօլա-
ճեանի կեդրոնական գրատունն , կ .
Պօլիս , Պահճէ Գորու , Բիւչիւքեան գե-
ղարանի գէմի : Կը գտնուի նաև բոլոր
հայ գրավաճառաց քով :

ԱՐՏՈՒՏԵՐ Ա. ՍԱՔԱՑԵԱՆ

ՊԱԳՐԻՉ ԵՒ ՀՐԱՏԱՐԱԿՈՒՅ ՆՇԱՏ Կ. ՊԷՐՊԵՐԵԱՆ Ա. Պօլիս , էսկի Զապթիւ ճառատէսի թիւ **61**

ՀԱՆԵԼՈՒԿ 20

Ա՞վ է այն մարդասպանը՝ որուն երէ
զլուի մի տա , հագուրաւոր զլուխներ
կունենայ :

ԲԱՐՈՒՅԱԿ 8. ՍԱՀԱԿԱՆ

ՀԱՆԵԼՈՒԿ 21

Երկու մակրայ յար եւ նիան ,
Ճախրին յ'այեր թէ միանան :

ՆՈՅՆ

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ 22

Մարմինս ունի երկու երկայն մասեր .
Դիսէն ցպոչն ունի ուներ .
Բազմարիւ ուներով իսկ այսանի .
Անի չխայլեր ոչ երբէք հետի :

Պ. Ս. ՈՒՐՑԱՆԵԱՆ

Ծ Ա Ղ Ի Կ Մ Ա Ն Կ Ա Ն Ց

Կը հրատարակուի տետր առ տետր 16 երեսէ
բաղացեալ 15 օրը միանգամճ Տարեկան գինն է
կանինի 30 զշ արձ մէջիս Պօլոյ Համար : Գա-
ւառաց Համար 40 զահէկան և ըուրի Ռուսաս-
տանի Համար : — Մէն մի տետրակին գինն է
50 փարոց :

Համանագրագրութեան տեղերն են՝ կ. Պօլիս
էսկի Զապթիւ ճառատէսի , թիւ 61 . Հանդիսիս
իմբագրատունը . — Կոմմուրջի գլուխ Զրավաճառ
Պօլոս և Յակոբ աղայից իսանութերը :

Ադրիսանուպօլիս . — Արտամ էֆ. Սըրվաճեան .

Առանս . — Պետրոս էֆ. Աւրքալեան .

Գամիրէ . — Յառաջգիմասէր ընկերութիւն .

Երզնկա . — Գրիգոր էֆ. Տէր Գաբրիէլեան .

Եօզիաթ . — Միհրան էֆ. Գիւրբնեան .

Ջմինանի . — Ուսումնամիաց Ընկ .

Խիմիկին . — Մէծ Խան էֆ. Խանութիւն .

Խոսութիւն . — Մէծ Խան էֆ. Խուլանան .

Սաման . — Մէծ Խան էֆ. Համամետան .

Մէրսին . — Գրիգոր էֆ. Արքիամետան .

Մանիստ . — Մանամաճիւղ Ռւսուն մասիրաց Ընկ .

Մարտան . — Բ. թ. էֆ. Գայական .

Նիկոմիդիա . — Յակոբ էֆ. Տէր Ազարեան .

Խոսութիւն . — Խուրէն էֆ. Գոլանձեան .

Սաման . — Մէծ Խան էֆ. Գիւրբնեան .

Սերաստիա . — Միհրան էֆ. Թաշճեան .

Սիմֆերոպոլ . — Արժ. Օգուստիոս քնչ. Կոպչակեն .

Տրավեզօն . — Նշան էֆ. Գալայաճեան .

Օրոռ . — Մէծ Յովհ. էֆ. Արսունեան .